

12857

Ophryotrocha

891.99

D-59

1929

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ «ՀՈՐԻՉՈՆ» ԳՐԱՏԱՆ ԹԻՒ 7

ԼԵՒՈՆ ՃԷՐԱՀԵԱՆ

ՕՐԻՈՐԳԸ

Սիրալին վիպակ ֆրանսահայ կեանքէ

— 0 — | — 0 —

133

Մարտէլ 1929

Տպ. «ՀՈՐԻՉՈՆ» Գրատան

891 99
2 - 59

873003

11.99
-59

ԼԵՒՈՆ ՃԵՐԱՆԵԱՆ

ՕՐԻՈՐԴԸ

(ՎԻՊԱԿ ՖՐԱՆՍՍԶԱՅ ԿԵԱՆՔԷ)

Մ Ա Ր Ս Է Յ Լ
1929

LEVON DJERANIAN
LIBRAIRIE "HORIZON"
10, rue de la République
PARIS

34695-14.7.

ՕՐԻՈՐԴ

(ՎԻՊԱԿ ՖՐԱՆՍԱԶԱՅ ԿԵԱՆՔԷ)



17858-59

LEVON DJERASSIAN
LIBRAIRIE "HORIZON"
Rue des Dominicains
MONTPELLIER

Փարիզի ձեպընթացը սովորականէն կէս ժամ աւել ժամանեց այսօր Մարտիլ:

Բոլոր ճամբորդները մեկնեցան. միայն սեւազգեստ դեռատի Օրիորդ մը կը մնար կայարանին բակը աչքը յառած չորս կողմ, կարծես մէկը կը փնտռէր:

Կէս ժամէ աւելի ստիպուեցաւ մնալ սպասումի այդ դրութեան մէջ, անհամբերութեան նշաններ ցոյց տալով:

Վերջապէս, ինքնաշարժ մը հասաւ և անկէ իջնող ծեր ու գէր կնոջ մը հետ ողջագորուելէ յետոյ միևնոյն ինքնաշարժով ուղղուեցան դէպի Քանըպիէր մեծ պողոտան և անկէ մտան ըիւ Կարիպալտի ուր եռաշարժ խոշոր տան մը առջև ինքնաշարժէն իջնելով մտան ներս ու դոցեցին դուռը:

Տան տիրուհի Տիկին Աննա Ժօզէֆ խիստ լաւ ընդունելութիւն ցոյց տուաւ նորեկ հիւրին և յայտնեց թէ՛ կարելին պիտի ընէր Օրիորդին լաւ գործ մը և թայթելու և տանելի կեանք մը ստեղծելու համար:

Պահիկ մը հանդստանալէ վերջ, Տանտիրուհին հրահանգեց Օրիորդը դիմաւորող սպասուհիին երթալ սեղան պատրաստել:

Ճաշի միջոցին շէնշող խօսակցութիւններով համեմուած զուարթ ժամ մը անցուցին:

Այս խօսակցութիւններու ընթացքին Տիկին Ժօզէֆ կրկնեց իր խոստումը, աւելցնելով միանգամայն թէ՛ որոշած է արդէն Օր. Մատըլէնի ննջասենեակը հատկացնել իրեն ընակութեան համար:

Կերակուրէն ժամ մը վերջ, ծառայ Քաթէրին Ե-

կաւ լուր տալ ննջասենեակին պատրաստ ըլլալը, այն ատեն Տիկին Աննա հրաւիրեց Օրիորդը երթալ հանդրատանալ, քանի որ տաղակալի ճամդորդութեան մը հետեանքով խիստ յոգնած ըլլալու էր:

Օրիորդը քաշուեցաւ իր սենեակը:

Ե

1909 Մարտ 31 ին Պօլսոյ մէջ պայթած Բէաքսիօնին իբր հետեաք՝ Ատանայի սարսափելի կոտորածը տեղի ունեցաւ:

Այս կոտորածի միջոցին, որ 30'000 Հայերու խողխողումով վերջացաւ և Երջանիկ Կիլիկիան աւերակ արձաւ, սպաննուած էր նաև Պօլսաբնակ Սնդարացի Սակոբ Էֆէնտին որ գործով մը Ատանայ կը գտնուէր:

Յա կոր Էֆէնտի իր ետին կը թողուր հիւադնայրի մը երեք անճափահաս փոքրիքներով որոնցմէ ամէնեն մեծն էր Քնար՝ վեց տարեկան:

Այրիացած տիկին Վարդանոյշ իր ամուսնոյն կորուստէն վերջ երկար չապրեցաւ:

Յետին ծայր թշուառութեան մը մէջ խճոճ Վարդանոյշ կնքեց իր մահկանացուն, բոլորովին անպաշտպան ձգելով իր զաւակները:

Փոքրիկն Քնար որդեկրուեցաւ թումա Վալինտա անուամբ Ծրանսացի անգաւակ ընտանիքի մը կողմէ երբ դեռ ութը տարեկան էր:

Իսկ վեց տարեկան ժան հեռաւոր բայց շատ աղքատ աղզականի մը դաւակ եղաւ: Միայն երկու տարեկան Միհրդատի պաշտպան մը չի գտնուելուն պետութեան որբանոցը ընդունուեցաւ՝ ուր տարի մը ապրելէ ետք մեռաւ:

Այսպէս, Յակոբ էֆէնտիի օճախը երկու տարի հետոյ գոյութենէ կը դադրէր:

Թօմա Վալինտայի ընտանիքը, որ քիչ թէ շատ բարեկեցիկ վիճակ մը ունէր, ո՛չ մէկ հողածուծիւն չի խնայեց Քնարի լաւ դաստիարակութիւն տաու գործին մէջ: Թօմիհանէէն դէպի Բերա երկարսոց դառնիվերին վրայ բարձրացող աղջիկներու Փրանսական վարժարանի ընթացքին հետեւելով չորս տարուան մէջ յաջողեցաւ իր բազմութիւ ընկերուհիները գլել անցնելով առաջին հանդիսանալ:

Հայուհի Քնարի այս յաջողութիւնը նոյն ատենուաւ Յրանս. Դեսպանին կողմէ ալ գնահատուելով նուէրի արժանացաւ:

Քնար այլևս կատարեալ Փրանսուհի մը դարձած էր: Շէնշող ու զուարթ էր տան մէջ և ամենուրեք: Տիկին Թօմա չափէ աւելի հրճուանք կ'ըզզար իր դստեր մասին լսած ուէ խօսակցութիւնէ:

Քնար, տասնըչորս տարուայ այդ շրջանին՝ դեռ չի բաժուած վարդի կոկոն մ.էր, բաւական դարգացած հասակով մը, անուշիկ աչքերով, դեղունի դէմքով: Երկար ու դեղին վարսերը մինչև ծունկերը կ'երկարէին, ու երբ իր մօրկան կամ հօր կ'ընկերանար պտոյտի կամ ժամ երթալու պարագային, շա-

տերու ակնարկը իր վրայ կը հրաւիրէր:

Այս բոլոր առաւելութիւններուն մէջ սակայն, Քնար ունէր մտահոգութիւն մը:

Ա՛ն, դիտէր թէ Տէր և Տիկին Թօմա իր իսկական ծնողքը չէ, թէ իր հայրը Կիլիկիոյ մեծ աղէտին թուրքերու կողմէ սպաննուած է, յետոյ իր արդէն հիւանդ մայրը մեռած և ինք ու երկու եղբայրները որդեգրուած էին, և թէ իմացած էր իր Միհրդատ փոքր եղբոր մեռնելը Համիտիէ մանկանց հիւանդանոցին մէջ: Ետարի մը յետոյ:

Բայց այժմ, ամենէն աւելի հող կընէր իր միակ եղբոր ժանի համար, վասնզի, դայն խնամող ըրտտնիքը ձայր աստիճան թշուար կացութեան մը մատնուած էր:

Ուրեմն, Քնար չունէր սրտի հանգստութիւն, այլ ընդհակառակը, ծանր մտածումներով իր մատաղ հողին սկսած էր փոթորկիլ:

Եղբորը հանդէպ զգացած սէրը ու իր դորովը զինքը մղեցին աւելի զործնական կեանքի պատրաստուելու սկսբունքին:

Իր կէտ նպատակն ըրաւ. օգնութեան հասնելու իր եղբոր և ազգականին:

Այս աշակցութիւնը ապահովելու համար՝ ան շանաց հետեւի ձեռագործի դառնութացքի մը, որ պիտի տար իրեն նաև բաւարար ապագայ մը:

Արդէն, վարժարանին մէջ ըստ բաւականի վարժութիւն ձեռք ձգած ըլլալով, շաա կարճ ժամանակի մը ընթացքին պիտի յաջողէր ամբողջացնել

այս պիտանի ճիւղը:

Իր այս որոշումը ուրախութիւն պատճառեց ծնողքին և անոնց միջոցաւ մտաւ Ֆրանսացի տիկնոջ մը աշխատանոցը:

Իր խնայած գումարները կը հասցնէր ժանի պաշտպան ազգականներուն՝ մասամբ ամոքելու համար անոնց թշուառութիւնը:

Ամէն կիրակի առիթ մը կստեղծէր իր ազգականներուն երթալու և ժանը տեսնելու:

Ո՛հ՝ որքան հպարտ էր հիմայ Քնար: Իր սիրտը ուրախ էր և իր մանկական հոգին հրճուանքով լեցուն: Քանի որ իր ջանքերը արդիւնաւորուի սկսած էին քիչ առ քիչ:

Ժան կ'ուռճանար Ֆիզիքայէս և կը յաճախէր Պէշիկթաշի Ազգային վարժարանը, ու իր ուշիմ ու խելացի պատասխաններով ուսուցիչներուն աչքին գնահատելի դարձած էր:

Քնար խենթի մը պէս կը սիրէր իր եղբայրը այս պարագան գիտէր իր ծնողքը: և սակայն, երբ'էք օր մը ժանը իրենց տունը բերած չէին. ինչ որ Քնարի մեծ վիշտ պատճառած էր:

Իսկ ժանը որդեգրող ազգականները Քնարը պաշտելու աստիճան կը սիրէին, և ի՛նչ ընելին չէին գիտնար, երբ ա՛ն ալցելէր իրենց:

Գ

Քնարի համար ըստ բաւականի գոհացուցիչ համարուող այս կացութիւնը սակայն հազիւ քանի մը ամիս շարունակուեցաւ: Պայթած էր ՀՍՄ ԱՇԽԱՐ-ՀԱՅԻՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ. զարհուրանքի մատնելով Եւրօպայի ժողովուրդները:

Ինչպէս բոլոր գաղութներու. նմանապէս նաև արտասահման գտնուող և զինուորական տարիք ունեցող Ֆրանսահպատակները զէնթի կանչուեցան:

Թօմա վալինտա ևս այդ դասակարգին պատկանելուն. փութաց մեկնիլ Մայր Հայրենիք, իր հայրենասիրական պարտականութիւնը կատարելու:

Տիկին Մարկրիթ և Օրիորդ Քնար թօմա արցունքով հետևեցան անոր, որ Սիրֆէճիի կայարանէն շոգեկառք նստաւ, Սելանիկի ճամբով Մարսէլլ հասնելու համար:

Այդ բաժանումի օրերէն սկսեալ խեղճ Քնար աւ իր մայրը ինկան տրտմութեան ու վշտի մէջ,

Թօմայի մեկնումէն վերջ մինչև վեց ամիս կարելի եղաւ նամակ ընդունիլ իրմէ. բայց անկէ յետոյ ուէ տեղեկութիւն չառնուեցաւ և ամէն ինչ մընաց խաւարի մէջ:

Այս կացութիւնը աւելի վաթարացաւ երբ Թուրքիա ևս նետուեցաւ կռիւի մէջ, կանգնելով Գերմանիոյ կողմին:

Յրանսական Դեսպանն ալ թողուց թուրքիոյ մայրաքաղաքը, Համաձայնական միւս պետութեանց Անգլիոյ, Ռուսիոյ և Պելճիզայի Դեսպաններուն հետ, իր հպատակներուն պաշտպանութեան փափուկ խընդիւրը թողլով ԱՄԵՐԻԿԱՅԻ Միացեալ Նահանգաց Պոլոյ Դեսպան Մր. ՄՕՐԿԸՆԹԱՌԻ:

Թուրք ժողովուրդին ո՛րքան բարբարոս, մոլեռանդ և օտարատեաց ըլլալը հաստատող արարքնրը շուտով տեղի ունենալ սկսան, ահ ու սարսափի մատնելով ո՛չ միայն երկրին բնիկ և հպատակ քրիտոսոնեայ ազգերը, այլ և հօօր պաշտպանութիւն վայելող ու թշնամի համարուող օտարականները:

Տիկին Մարկրիթ Թօմա, իր սիրասուն աղջկան՝ Քնարի հետ բոլորովին անպաշտպան մնացին:

Այս պարագան վախ կ'ազդէր խեղճ ընտանիքին: Անոնք ստիպուեցան ապաստանիլ ծանօթ ընտանքի մը մօտ որուն երկու այր մարդիքը ևս իբրև զինուոր մեկնած էին հայրենիք:

Կեանքը կը սղէր, ապրելու միջոցները կը պակսէին: Քնարի յաճախած հաստատութիւնը փակուած էր և տէրը մէկնած

Ապրուստի մտահոգութիւնէն զատ, թիւրք իշխանութեանց կողմէ ցոյց տրուած տմարդի վերաբերումները և աքսորի սպարնալիքները ա՛լ աւելի կը խորացնէին անոնց մտահոգութիւնները:



ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ՓԱՐԻԶԻ Մէջ

Ա

Իրերու այս կացութեան մէջ, Դեսպան Ամերիկայի Մր. Մօրկընթաու և իր Տիկինը սփոփիչ դեր մը ստանձնած էին: Մր. Մօրկընթաու, թուրք պետութեան ղեկը վարող թ Ա.Լ.Ե.Ա.Դ և Է.Ն.Վ.Է.Ր Փաշաներու մօտ մեծ ազդեցութիւն ունենալով կրցաւ մտքերը հանդարտեցնող կարգադրութիւններ ձեռք բերել՝ թշնամի հպատակներու պաշտպանութեան և անոնցմէ շատերու մեկնումին մասին:

Այսպէս, դիւանագիտական կառախումբով մը դէպի Տէտէ Աղաճ մեկնողներուն մէջ էին Տիկին և Օրիոդ Թօմա Վալիստա:

Հազար նեղութիւններով տնոնք հաստն Փարիզ: Փրկուած էին անախորժ ու վտանգաւոր կացութենէ մը:

Պատերազմը ահաւոր սաստկութեան մը հասած, կը շարունակէր ըլլալ մտահասփելու թշուառութիւնը կը չոքէր բիւր բիւրաւորներու վզին, մատնելով զանոնք անօթութեան ու անդիմադրելի զրկումներով քաշկոտուած կեանքի մը:

Երկու տարի բոլորուէր էր այն օրէն ի վերերբ, թօմա վալիստա դրօշի ներքև կանչուեր էր:

Ի՛նչպէս կապրէր իր ըտանիքն ի Փարիզ. ոչ ոք բան մը զիտէր:

Թօմայի թօղուցած դումարը շատոնց սպառած ըլլալով, մայր ու աղջիկ նետուեր էին շուկայի կեանքի մէջ, թէ իրենց սնունդ ճարելու և թէ իրենց հօր ու ամուսնուն օգնութիւն հասցնելու համար:

Ու անոնք շուտով յաջողեցան գործ գտնել:

Տիկին թօմա խոշոր Պարի մէջ աշխատարն մը ստանձնեց զոհացուցիչ վարձքի մը ընդունելով:

Իսկ Օրիսդը յաջողեցաւ հիւսուածեղէնի վաճառատան մը հաշուեպահութիւնը ստանձնել, որով կարող կըլլար ո՛չ միալն իր սնունդը հոգալ, այլ և օժանդակել իր զինուոր հօր՝ որ կը կոուեր Գերման զինուորներու գէմ՝ Հայրենիքը պաշտպանելու նուիրական պարտականութիւնը կատարելով:

Իսկ զինուոր թօմա, որքան Հայրենիքով նունքան և իր տունով մտահոգուած էր: Եւ որքան որ իր կինն ու աղջիկը իրեն տեղեկացուցած էին թէ Փարիզ հասնելէն ի վեր հետգհեաէ կը գտնեն իրենց հանգստութիւնը և կրնան ալժամ լաւ սնանիլ՝ չէր կրնար հաւատալ այդ խօսքերուն:

Տիկին թօմա գեղեցիկ էր:

Ամէն ոք գիտէ թէ ինչ արժէք ունի կընող մը հրապուրիչ գեղեցկունը՝ մարդերու առջև:

Իրաւունք ուներ թօմա, կ'որոճար այս կէտին վրա, որքան ալ վստահութիւն ունենար իր կնոջ հաւատարմութեանը:

Արդարև. Տիկին թօմա հրապուրուած էր իր Բաղրօսէն գիշերն ի լոյս անոր գրկաց մէջ քամուելով հեշտալիք գրգռումներով կը պարուրէր անոր էութիւնն համակ:

Շատ գիշերներ Օրիորդ Քնար առանձին մնալու կ'ստիպուէր, չափազանց յոգնութեան և օղին խիստ խոնաւութեան պատճառաւ մօրկանը տուն վերադարձը դժուար ըլլալուն . . . :

Քնարի մտքին մէջ կասկածներ ծնունդ առ, նել սկսան և մօրմով մտահոգունցաւ:

Իր շուրջն ալ սիրային գաւեր պատրաստուել սկսուած էին ու Քնար նշմարելէր, սակայն կարևորութիւն չէր տուած այդ հետապնդումներուն:

Եւ սակայն Տիկ. թօմայի ոչ ուղիղ կեանքը որ իբր թէ գաղտնի էր, նշմարուած էր քննող աչքերէ ու նոյն իսկ իր աղջիկէն:

Ամօթէն գետին կանցնէր խեղճ Քնար՝ որ կարծես սև սուզի մէջ էր ինկեր:



ՄԱՌՆԻ ՃԱԿԱՏՆԵՐՈՒՆ վրայ մղուող Գերման կոիւնքերու միջոցին թՕՄԱ ՎԱԼԻՆՏԱ ծանր վերք ստանալով փոխադրուած էր Փարիզի բուժարաններէն մին: Ամբողջ երկու օր խիստ չարչրկուելէ յետոյ մեռեր էր: Ինչո՞ք թօժա ճողկարքի իր հոնդումնէրով տառապած միջոցին Տիկ. թօժա կը կազճէր անոր սնարին վերեւ: Արցունքով կը թրջէր ամուսնոյն դէմքը: Իսկ դուստրը հիւանդ ինկած էր:

Թօժա իր շունչը փչեց՝ սուգի մէջ թողլով իր ընտանիքը:

Այս կորուստը Քնարի յոյսերուն խորտակումը եղաւ, որովհետեւ, ո՛չ միայն իր մօր մոլորումներուն չի հանդուրժեց, այլև հրաժարեցաւ զինքը մայր պաշտելէ:

Արդիւնքը եղաւ մօր և աղջկան բաժանում: Օրիորդը քաշուերաւ Փարիզի հեռաւոր մէկ թաղը, վարձելով օդասուն սենեակ մը.

Իսկ ԱՅՐԻ ՏԻԿԻՆ թՕՄԱ ՎԱԼԻՆՏԱ իր խնէշԲԱԴՐՈՒՆԻՆ ՍԻՐՈՒՀԻՆ, ԿԸ ԴՍՈՆԱՐ ԲԱՅԷԻԲԱՑ ԿԵՆԱԿՑԵԼՈՎ ԱՆՈՐ ՀԵՏ, ԿԱՐԾԵՍ ԻՐ ԴՍՏԵՐ ՔԱՐԷՆ ՎՐԷԺ ԼՈՒԾԵԼՈՒ ԴԻՏՈՒՄՈՎ, ՉԻՆՈՒԵՐ ԷՐ:



Երբ Քնար այսպէս բոլորովին առանձին մընաց շանաց ամփոփել ինքզինքը: Իր աշխատութեան արդիւնքը լիուլի կը բաւէր իր ապրուստին, որով, այդ մասին ուէ մտահոգութիւն չունէր:

Իր միակ մտածումն էր իր եղբօր և ազգականներուն վրայ տեղեկութիւն մը առնել:

Կարելի չէր սակայն անոնց մասին լուր մ'ըտանալ, քանի որ պատերազմին պատճառաւ ամէն աեսակ յարաբերութիւն խզուած էին թուրքիոյ հետ:

Այս անկարելիութիւնը Քնարի խոր վիշտ կը պատճառէր և սկսած էր տեսակ մը մեղամաղձոտ վիճակ ցոյց տալ:

Դեռատի և գեղեցիկ էր Օրիորդ Քնար, և իր մեկուսացումը ո՛չ միայն ձանձրոյթ, այլ և վախ ու սոսկում կ'ազդէր իրեն: Ա՛ն շատ անգամ թաղուելով խոր մտածումներու մէջ կը կորսնցնէր իր ախորժակն իսկ, և այսպէս ահամայկը զրկէր ինքզինքը լաւ սննդառութենէ, ինչոր իր Ֆիզիքականին կը վնասէր: Բայց, երբեմն ալ իր տետրակներուն մէջ թաղում կը ճգնէր մեղմացնել իր վիշտերը և ապագայի նոր յոյսերով լեցուած՝ կը մտածէր համբերութեամբ տանիլ զրկանքի լուծը:

Այսպէս, մերթ դուարթ և երբեմն տխուր կամ մեղամաղձոտ օրեր կ'անցընէր, և առանձին ապրելու փափաքէն մղուած՝ կը զգուշանար մտերմութիւն հաստատելէ իր սեռակիցներուն հետ:



Գարնան հետ բնութիւնն ալ զարթնած էր:

Թէև պատերազմը մտերմութենէն դեռ կը շարունակուէր: բայց Փարիզ՝ վստահ իր յարթութեան վրալ, ինքզինք տուած էր զուարճութեան և գեղխութեան: Թատրոնները, սինէմաները՝ և զուարճութեան վայրերը լեփ լեցուն կըլլային ամէնառթիւ:

Մէկ խօսքով, ժողովուրդը այլևս ընտելացած ըլլալով պատերազմի թոճ ու բռնին: Երբ անոք հետեանքներու մասին:

Գարնան ալս օրերուն, երբ պարտէզներն ու դաշտերը ծաղկած են և ձմեռն իր ազդեցութիւնը շատոնց կորսնցուցած է, Փարիզ մշուշապատ կը մնայ միշտ, կարծես հակազգելու համար զուարթ հոգիներու վերազարթնումին:

Գ.

Ապրիլեան առաւօտ մը, Քնար՝ իր սենեակի պատուհանին առջև նստած կը դիտէր դիմացի կանանչագարդէ ծառուղին և անոր մէջէն երթևեկողները:

Խիստ խոզվայտիկ երազներ տեսած էր այդ գիշեր և սովորականէն շատ կանուխ ելած էր անկողնէն ու իր նախաճաշը եղող կտթով քաքածն պատրաստելով եկած նստաս էր պատուհանին առջև դայն ժաշակելու համար առտուան քաղցը գեփիւռին հետ:

Իր միտքը կը թափառէր հեռուները ու իր ամայի հոգին կուլար մենութեան ձանձրոյթէն կարծես խարագանուած:

Ճիշտ այն պահուն երբ նախաճաշը ընելէ վերջ հայելոյն դէմ անցած իր արդուզարդով կըզգայ զէր- յանկարծ սենեակին դուռը զարնուեցաւ:

Գործի օր և առտուն կանուխ ունէ այցելութիւն չսպասելուն պատճառաւ Քնար անակնկալի եկած պահ մը վարանեցաւ դուռը բանալ՝ բայց բաղխումը կրկնուելուն աճապարեց բանալ գայն, և ահա իր դէմ գտաւ նոյն յարկաբաժնի ընակիչներէն օր, Ժանէթը, որ նոյնպէս առանձին կապրէր. և ո՛չ մէկ զբաղումի չի հետեւելով կիսաշխարհիկ կեանք մը կը վարէր:

— Բարի լույս Օրիորդս, ներեցէ՛ք առտուն կանուխ ձեզ անհանգիստ ընելուս:

— Անշուշտ կարևոր ըսելիք մը ունեցած ըլլալու էք, չէ՞:

— Այո՛ Օրիորդ, և կրնամ ըսել թէ ձեզի համար խիստ օգտակար և արժէքաւոր լուր մը տալու պատիւը ունիմ:

Ի՞նչ կ'ըսէք, անհամբեր եմ ուրեմն իմանալու ձեր ըսելիքները, հաճեցէ՛ք նստիլ:

Երկու օրիորդները աթոռներուն վրայ նստան:

— Երէկ գիշեր թէաթըը Մօտէնի մէջ հանդիպում մը ունեցայ Հովանտացի հարուստ երիտասարդի մը հետ, որ պատմելէ յետոյ թէ ի՞նչ մեծ գժուարութիւններ քաշած էր մինչև որ յաջողած էր կոստանդնուպօլոէն հեռանալ, ուր կը բնակի եղբւր շատ տարիներէ իվեր իբրև յանձնակատար. հաւաստեց թէ, կը ճանչնայ ձեր հայրը թօմա Վալինտան ու ձեր տի

կին մայրը և կուզէ անդամ մը տեսնել ձեզ: Լթէ փափաքող էք ընկերանալ ինձ. այս գիշեր կը տանիմ ձեզ պարտնին բնակած պանդոկը: որ կը գտնուի Պուլլիպար Կօլթէրի վրայ:

Քնար պահ մը խորհրդածելէ յետոյ:

—Շնորհակալ ըլլալով հանդերձ կը շաւիմ ըսել ձեզ, թէ չեմ կարող այսօրուան համար ունէ ժամադրութիւն տալ, ըստ, ու ժամացոյցին նայելով յարեց —արդէն այս մասին երկար խօսելու ժամանակ ալ չունիմ որովհետեւ ժամը եօթն է և պէտք է թրամվէլ առնեմ, հասնելու համար աշխատանոց:

—Շա՛տ լաւ, ե՛րբ կը հաճիք ուրեմն:

Առ ալժամ այնքան ալ կարևոր չեմ հաճարեր այդ պարտնը տեսնել: Աւելի լաւ չըլլար որ մօրկանս իմացնէիք սոյն լուրը:

—Կարելի է. բայց ես աւելի շահեկան գտայ ձեզ հաղորդել՝ պարտնին խնդրանքին վրայ:

—Հոգ չէ՛. պատեհ առթիւ մը կը խօսինք նորէն:

—Ուրեմն ցտեսութիւն օրի՛ որդ:

—Երթաք բարո՛վ:

Ե

Ժանէթի մեկնումէն յետոյ Քնար ևս շտապեց նետուիլ հանրակառք և ժամանակին հասաւ իր գործին գլուխը:

Հազարումէկ մտածումներ պաշարեցին զինքն

այդ օր: Կը խորհէր թէ, ժանէթի ըսած Հոլանտացի վաճառականը տեղեկութիւն մը կրն՞ար սնենալ իր ժան եղբօրը մատին, թէ ինչ եղած էին իր ազգականները որոնցմէ զրեթէ երեք տարիէ իվեր լուր մը առած չէր: Միւս կողմէ սակայն կը վախնար որ մի՛ գուցէ իր մօրը մասին խօսած ըլլային այդ մտորուն և ինք ամօթով մնար անոր քով:

Այս տեսակ փոփոխակի մտածումներով օրը իրիկուն ըրաւ. առանց կարենալ որոշում մը տալու:

Երեկոյին, սովորականին պէս մինչև հանրակառքին կայանը իրեն ընկերացաւ վաճառատան փոքրը պաշտօնեաներէն Օր, Լուիզ, որ շատ կը սիրէր Քնարը բայց, անոր ցոյց տուած վերապահ ընթացքէն խրոչելով կը քաշուէր համարձակ մտերմութիւն հատատել փորձելէ: Լուիզ նշմարած էր Քնարի մտածկոտ վիճակը. ուստի առիթը պատեհ հաճարեց հասկընալու ասոր պատճառը և հարցուց.

—Քնա՛ր, ինչո՞ւ այդքան տխուր էիր այսօր:

—Պատճառը մի՛ հարցնէր:

—Կը ներե՛ս համարձակութեանս Քնա՛ր, իբրև անկեղծ ընկերուհի մը քեզ յայտնեմ թէ, բռնած ընթացքդ լաւ չէ՛ և չափազանց վնասակար է քեզի համար: կը ցաւիմ վիճակիդ վրայ:

—Բայց ինչ կուզես որ ընեմ:

—Հեռացի՛ր այդ մեկուսացուած դիրքէդ, մտի՛ր ընկերական կեանքի մէջ, արհամարհե՛ ամչկոտութիւն ըսուած կեղծիքը, եղի՛ր անվեհեր և շրջահայեաց, զըւարթ և ժպտերես. ա՛յն ատեն քեզ պաշտողներ ալ

պիտի ունենաս և պիտի տեսնես թէ որքան հաճոյա-
լից է կեանքը. կը հասկնա՞նք:

—Հակառակ փոքր տարիքիս շատ տառապած
եմ լուիզս, և իսկապէս կը զգտմ թէ այլևս կարելի չէ
շարունակել այս կեանքը, բայց, առիթ ալ չեմ սնն-
նար զուարթ միջնուրբաթի մը մէջ գտնուելու:

—Ես կ'առաջնորդեմ քեզ, վստահ չես անկեղ
ծութեանս վրայ:

—Ինչ՞ու չէ՞:

—Ուրեմն վա՛ղը գիշեր միասին պիտի գտնուինք
թէաթրը Նասիօնալի մէջ ներկայացուելիք թատերա-
խաղի մը: որմէ խիստ գոհ պիտի մնաս:

—Կը խոստանամ ընկերանալ քեզ, սիրելիս, և
յուսով եմ որ լաւագոյն բարեացակամութեամբ պիտի
ջանաս սփոփել հէք որբուկս: Ա՛հ, որքան թշուառ եմ
և ինչքան դժբաղդ. . . :

Երկու ընկերուհիներ իրարմէ բաժնուեցան:
Քնար թեթևութիւն մը կը զգար վրան:

Արդէն մութը կոխած էր երբ տուն հասաւ
Քնար, ու սովորականին նման քովի ճաշարանին մէջ
էր ընթրիքը ընելով առանձնացաւ սենեակ, թերթով
և գիրքով եբաղելու համար, որովհետև զեռ օդերը զով
կերթային և գիշերային պտոյտներ կատարել կարե-
լի չէր տակաւին:



Ե Ր Ր Ո Ր Դ Մ Ա Ս

Ծ Ո Ի Ղ Ա Կ Ը

Ա.

Չար գգացումներով շաղախուած մարդեր կան
որոնք հաճոյք կը զգան դժբաղդներն ու անպաշտպան-
ները հալածելէ, և յագեցնելու համար իրենց զազրելի
կնամուլական կիրքը, չեն վարանիր նոյն իռկ ամենէն
զձուձ միջոցներու դիմելէ անվրէպ յաջողելու հաս-
տատ նպատակով:

Այս տեսակ թիփերէն էր Քարլօ: Խիստ նըր-
բացած բաղդախնդիր մըն էր այս պարոնը, որ բաւա-
կան խոշոր հարստութեան մը տիրացած ըլլալով ին-
քըզինքը յոնձնած էր մոլութեանց: Աշխարհի մեծ
մասը շրջելով տասը զեղուհիներու հետ ամուսնա-
ցած ու ժամանակ մը զանոնք վայելելէ յետոյ, իր բա-
րի սովորութեան համաձայն դանոնք լքած ու հեռա-
ցած էր նոր զոհեր փնտնելու համար ուրիշ երկրի մէջ:

Քարլօ տարի մը կար որ Փորթուկալի Օփորթօ
քաղաքէն Փարիզ գալով Ռուս խարտիշահեր աղջի-
կի մը հետ կը կենակցէր:

Ինչպէս միշտ, այս անգամ ալ Քարլօ ձանձ-

րացած ըլլալով այդ կնոջ միօրինակ ութեանէն, որոշեց
զայն ևս իր բարդին լքել:

Այսպէս, քանի մը շաբաթ վերջ արդէն ձեր
բազատուած էր ուս հոմանուհիէն և սկսած սիրահա-
րական նոր հովուերգութեան մը հետաձուտ ըլլալ:

Քարլօյի այս ծրագրին կը գործակցէր անոր
ընակած պանդոկին ծառաներէն Րէժինա, որ աղքատ
կին մը ըլլալով շրացած էր Քարլօյի առատածեոն
վարձատրութիւններէն:

Րէժինա իր կարգին ունէր դեռատի գործակից
մը: Քնարի ընակած տան վարձակալներէն ժանէթն
էր այդ, որ Քարլօյի հետ քանիցս զուխ գլխի տե-
սակցելէ յետոյ, անպաշտպան ու որբացած Քնարին
համար վտանգաւոր ծուղակ մը կը պատրաստէ:

Ե

Այն օրէն սկսեալ երբ Քնար մերժեց հոլանտա-
ցի վաճառական Քարլօյի ներկայանալու համար ժա-
նէթի ըրած առաջարկը, ենթարկուեցաւ հետապընդ-
ման: Արդէն ժանէթի անձանօթ չէր Օրիորդին ո՛վ
ըլլալը իր անցեալովն ու ներկայովը:

Քնականէն հետաքրքիր աղջիկ մըն էր, և այս
ունակութիւն ըզ ինքը մղած էր Քնարի կեանքին ներ-
քին ծալքերուն թափանծելու:

Չարմանալի ճարպիկութեամբ մը, ա՛ն, յաջո-
ղած էր իր նպատակին մէջ:

Գ

Վարպետորդին Քարլօ յաջողած էր գրաւել
Քնարը, անոր ներշնչելով գործալից մարդու մը հը-
մայքը, և խոստանալով անոր իր եղբօր և ազգական-
ներու մասին ստոյգ տեղեկութիւններ քաղելու հա-
մար աշխատիլ:

Այս հանդիպումէն Քնար ալ դժգոհ չէր:

Խեղճ աղջիկը, իր միամիտ ընաւորութեամբ
և անփսրձութեամբ հաւատացած էր Քարլօյի բարե-
կամական կեղծ խօսքերուն:

Վերոյիշեալ հանդիպումէն քանի մը օր վերջ,
Քնար, ժանէթի հետ Քարլօյի նոր փոխադրուած ընա
կավայրը գնաց տյցելութեան:

Օրիորդին գեղեցկութենէն և շնորհալի խօս-
քերէն այնքան յափշտակուած էր Քարլօ, որ վճռած
էր ամէն գնով տիրանալ այս աղուոր Հայունհիին:

Եւ Քարլօ իր նպատակին հասնելու ամենա-
հզօր միջոցին՝ դրամի տէր էր:

Ժանէթ և Քնար երբ պարոնին քով հասան ան
արդէն նոր փեսի պէս պճնուած, կազմ ու պատրաստ
կը սպասէր իր հորսին դալստեան:

Պարոնը իր հիւրերը ըն դունց կատարեա
հաճոյակատարութեամբ:

Ժամանակ մը Քնարը շահաքրքրող դէս ու
դէն խօսակցութենէ վերջ, Քարլօյի հետ նախապէս

ծրագրուածին համեմատ, ժանէթ, պարոնին հրամա-
նին վրայ, գնաց յարակից սենեակէն երկազու աւաթ
օշարակ բերաւ և հրամացուց Օրիորդին ու Բարլոյի:
Բանի մը վայրկեան վերջ և քիչ առ քիչ
թմրեցուցիչ օշարակը իր ազդեցութիւնը սկսաւ
ներգործել:

Ու ահա Գնար զգայագիրկ վիճակի մը մէջ
կը փոխադրուի յարդարուած մահճակալին վրայ:

Մոյն տեղաւորութեն վերջ, ժանէթ, իր պար-
տականութիւնը խղճատօրէն կատարողի մը գոհունակ
կութեամբ իր ՅՈՒԴԱՅԻ ՎԱՐՉՔԸ զրպանելով մեկ-
նեցաւ, իր զոհին հետ առանձին ձգելով Բարլօն:

Բարլօ դուռը կզպեց և քանի մը փոքրիկ
զաւաթ Պօրտոյի ընտիր գինի ճակելէ յետոյ համար-
ձակ քայլերով մօտեցաւ Օրիորդին:

Դըբաղդ աղջիկը հանդարտ շնջառութեամբ
խորասուզուած էր քունի մէջ:

Մեղմօրէն քակեց շըջագոհստին կոճակները:
Վայրկեան մը դիտեց անոր մարմարեայ ու հոլանի
մարմինը: Շոյեց ու փայփայեց անոր դէմքին վրայ
ինկող առատ մազերը: Համբուրեց, համբուրեց զայն
երկար ատեն: Ցնցուեցաւ: Պահ մը մտածեց հրաժա-
րիլ իր չար դիտաւորութենէն: Ծածկել փորձեց անոր
մերկութիւնը: Բարլօ կրկնապէս գինովցած էր:

Սենեակին մէջ սկսաւ ճեմել:

Սիկառ մը վառեց: Կրկին քանի մը զաւաթ
գինի խմեց, ու վերջապէս կատղեցաւ և ինկաւ
խեղճ Բնարի կոյտ մարմնոյն վրայ

Ծուղակին մէջ իյնալով իր կոտորութիւնը վը-
տանգող հէք Օրիորդը երբ յուշքի եկաւ, աչքին առ-
ջև պարզուած ահռելի իրականութենէն սարսափեցաւ:
մնաց: Գնար ա՛րլօյի մահճակալին մէջ, . . . ԱԿԸ-
ւած և անպատուած մարդակերպ ս'ա հրեշէն, որ կը
խոկայ զոմէշի պէս . . . :

Լոյսը ճեղքուելու վրայ էր:

Հակառակ ուժասպառ ըլլալուն, ջանաց ամ-
փոփել ինքզինքը, իջաւ անկողնէն, ու կամաց մը մօ-
տենալով գինքը անխղճօրէն լկող և անպատուող ճի-
ւաղին, իր բոլոր ուժով շառաջիւն ապտակ մը իջե-
ցուց անոր երեսին որ ընգոստ արթննալով ցատկեց
ու իր հուժկու բազուկներուն մէջ Գնարը պրկելով բս-
կըսաւ լալ ու աղաչել . . .

—Օրիորդ, անմեղ աղջիկս, ներէ՛ ինձի: Ես թըշ-
ուառական մըն եմ, յիմար խենէշ մը: որ աննիմադ-
րելի կիրքէ մը տարուելով և յափշտակուած քու ջգե-
ղեցիկ ու թարմ վիճակէդ, մղուեցայ ստորնա . . .

Լո՛ւ՛ անպիտան մարդ, ինչհասկ ցար արիւնս
մտելսի: Մեռցուցի՛ր զիս: Աշխարհի վրայ իբրև
լկուած և անպատիւ աղջիկ մը ի՛նչպէս պիտի ապ-
րիմ : Ա՛յս էր քուա բրեկամութեանդ արգասիքը, զո՞ւ՞՛
եա՛լ արարած, թ՛ող զիս ազատ:

Ու հէք Գնար սկսաւ դառնապէս լալ և՛ սղբալ:

—Միրելի՛ր՝ Օրիորդա: մի՛ լար և հաշտուէ՛ իրա-
կանութեան հետ: Զիս ապտակեցիր քունիս մէջ լան-
կարծակի: Սա մե՛ծ նախատինք է ինձի:

—Ոստիկանութեան պիտի բողոքեմ:

—Կրնաս դիմել, բայց մտի՛կ ըրէ խօսքերուս:

Դո՛ւն անփորձ աղջիկ մ'ես դեռ, ու տակաւին անտեղ
եակ եռ կեանքի գաւեշտներուն: Ի՛նչ որ պատահեցաւ,
քեզ, բոլոր աղջիկներու համար սովորական բան մ'է

—Զե՛մ սեզեր գիտնալ թէ որի՛շ աղջիկներ ի՛նչ
կ'ընեն, ես Հայ անպաշտպան որւորուհի մ'ըն եմ., և ինձ
համար դերագոյն արժէք ունի կուսութիւնս: Դո՛ւն,
անիծեալ՝ արարած, յտնդգնեցա՛ր արատաւորելով գող-
նալ այդ սուրբ պատիւս: Կը կարծես թէ անպատի՞ծ
պիտի մնաս այս աշխարհի վրայ:

—Սօսածներդ տղայամտութիւնդ կը մատնեն.
Հիմա քեզ կ'առաջարկեմ ինձի կին ըլլալ: Ես քե՛զ
երջանիկ և հարուստ պիտի ընեմ, չը՞ւար:

—Ո՛չ, ինձ համար կարելի չէ՛ հօրս տարիքը ու-
նեցող և պատուոյ թշնամի մարդու մը կին ըլլալ:
Հողովս կ'առեմ, զիս խաբելով պատիւս բռնաբարե-
լուդ համար. Աւա՛ղ, ի՛նչպէս պիտի կարենամ ապրիլ
իբրև անպատուած հայուհի մը. . . :

—Հերի՛ք արտասուեցիր, անուշի՛կ օրիորդ: հաշ-
տուէ՛ իրականութեան հետ. Քու զարկած ապտակիդ
կը ներե՛մ, դուն ալ ինձի՛ ներէ, հաշտուի՛նք երթանք:
Ու զրպանէն հանելով թուղթ մը, անո՛ր երկարեց ըսելով

—Ահա՛ւատիկ քեզ յիսուն անգլիականի չէք մը իբ:՝
հատուցամ, և ծախէ՛ զայն ո՛ր զրամատան որ կուգես,

Ժանէթ նախ ծանօթացաւ Քնարի մօր՝ տի-
կին Մարկըրիթի հետ, և ոտէպ յաճախելով անոր
պարը. կրցաւ մտերմանալ և անկէ կորդել նաև Քնարի
մատին զանազան տեղեկութիւնն էր:

Ժանէթ, իր տեսակցութիւններու ընթացքին
նշմարած էր որ Մարկըրիթ կը ցաւի իր որդեգրին
բաժանման վրայ, բայց Քնար համակերպած չըլլալով
մօրը անպարկեշտ կեանքին: հեռացածէր քովէն:

Ժանէթ առիթներ կը տեսդէր Քնարի հետ տլ
բարեկամանալու, սակայն, ստէպ անյաշտողութեամբ
կը վերջանային իր փորձերը:

Սյուպէս թէ այնպէս, Քնար վտանգուած էր:

Ժանէթ իմացած էր Լուիզի հետ կիրակի օր
թէյաթըը նասիօնալի ներկայացման երթալու որոշու-
մը, և իր կարգին իրեն համար տոմսակ մը ապահո՛-
վել յաշտոյած էր:

Կեղծ լեզանտացին տեղեակ պահուած էր այո
բսլոր անցքերէն: Տոփակեաց մարդը դեռ իր զո-
հը չը տեսած, կորոճար անոր հետ ունենալիք իր նոր
սիրային ապրումներուն վրայ:

Ի՛նչքան ուրախ պիտի ըլլար Քարլօ այս զի-
շեր, եթէ կարողանար տեսնել աղուոր աչքերով, զե
զանի դէմքով, նուրբ և բարեձև հասակով մը օժտը-
ւած չքնտղ Հայուհին: Եւ որչա՛փ պիտի բռնկէր իր
սիրտը, մանաւանդ եթէ յաշտոյէր զայն ունենալ, ու
անո՛ր հետ ըմբողխնել նոր կեանքի մը պարուրանք-
ներն ու հնշտանքները:

Քարլօ կ'ըստասէր այդ օրուան:

Բ

Ներկայացման գիշերը, ժանէթ: նախապէս Քարլօյի հետ տեսակցելէ վերջ եկաւ բաղմիլ անոր վարձած ռենեակը, ուրկէ չորս աչքով կը դիտէր բոլոր ներկաները: Աչքին զարկաւ Քնարը, որ խիստ նրբաճաշակ հագուած էր: Լուիզի հետ կուշտ կուշտի նըստեր էին Բ, կարգի թիկնաթոռներու վրայ ու խօսակցութեան բռնուած իրենց առջևի աթոռը զրաւող պարոնի մը հետ, որուն դիմագիծէն ու անկատար ֆրաստերէնէն յայտնի էր որ Արևելքցի մ'է:

Քարլօ երբ օթեակ մտաւ, արդէն առաջին արարը սկսած էր: ժանէթ մօտեցաւ անոր ու երկար խօսակցութիւն մը ծայր տուաւ երկուքին միջև: ժանէթի ցուցմունքներէն Քարլօ վերջտպէս հասկցաւ իր ապագայ զոհին ո՛վ ըլլալը:

Քարլօ խսկապէս գինովցաւ Քնարի տեսքէն: Իր սիրտը. քսան տ արեկան սիրահար երիտասարդի մը սրտին պէս կ'ալեկոծէր, երեսը շառագունած էր ու երակներուն մէջ արիւնը կարծես կենեփէր:

Օրերով նօթի մնացող սովալլուկ գայլի մը նման կ'ուզէր վայրկեան մը առաջ իր որսին տիրանալ և անյազաբար գայն լափել:

Այս իղձէն մտրակուած, Քարլօ, ժանէթին դառնալով

—ժանէթ, գնա հո՛ս հրաւիրել երկու օրիորդներն ալ:

Քե՛զ տեսնեմ, եթէ յաջողի՛ս, բաղը քեզ պիտի ժրպտի. կը հասկնամ՝ս . . . :

ժանէթ, որ արդէն զգացեր էր Քարլօյի փոթորկումը և անոր աչքերուն փայլատակումներէն կը ռայած թէ Քարլօ ամէն գոհողութիւն ընելու պատրաստ էր, ուզեց առիթէն օգտուիլ, և ըսաւ,

—Տէ՛ր, քանիցս խոստացաք զիս վարձատրել. գործը միջև հոս բերի, և դեռ ո՛չ մի վարձատրութիւն չի տեսայ:

Քարլօ ժպտելով

—Հասկցայ որ ճարպիկ և վարպետորդի աղջիկ մը ըլլալդ ապացուցանել կուզես:

Ու զրպանէն հանելով երկու հարիւրնոց թըղթադրամ, կամաց մը սահեցուց զանոնք ժանէթի ափը ըսելով,

—Ա՛ն սա երկու հարիւր ֆրանքը իբր կանխավճար և փութա ըսածս կատարել. օ՛ն, տեսնեմ քեզ:

Ճիշտ ա՛յդ ըոպէին առաջին միջնարարը կը սկսէր: ժանէթ ակնթարթի մէջ հատաւ օրիորդներուն մօտ, և ծիծաղկոտ դէմքով մը զանոնք բարեկէտ վերջ աւելցուց

—Օրիորդներ, հաճելի ժամանցը աւելի մօտէն վայելելու համար կը հաճի՞ք մեր օթեակը հրամմել, ուր, Օր. Քնար պատեհութիւնը պիտի ունենայ պարոն Քարլօյի հետ խօսակցելու:

—Ո՛վ է այդ պարոնը, հարցուց Քնար, զարմացած:

—Չե՞ս գիտէր:

—Ո՛չ երբէք:

—Այս պարոնը Հալանտացի ա՛յն վաճառականն է, որ Կ^ո Պօլսէն եկած է, և որու մասին ձեզ ի՞նչ օտեցայ կարծեմ առջի օր:

Ա՛հ, շնորհակալ եմ ժանէթ, ընկերս առանձին ձդել չեմ ուզէր բնաւ:

—Ո՛չ. Քնարս, երկուքդ ալ թիւ 37 օթեակը հաճեցէք հրամմել, և կը վստահեցնեմ ձեզ թէ խիստ գոհ պիտի մնաք:

Քնար և Լուիզ իրենց աչքերը ուղղեցին ժամէթի ցոյց տուած թիւ 37 օթեակը, ուր, թխորակ դիմադծով և ածիլուած պեխերով քառասուն տարեկանի մօտ մարդ մը բազմած էր ու իր ակնարկը ուզոյած իրենց վրայ:

Օրիորդները իրարու բաներ մը խօսելէ յետոյ հաճութեամբ հետեցան ժանէթի և մտան օթեակ:

Քարլօյի խօսքերը գեանէն կտրեցան:

Երա՞զ էր եղածը թէ իրականութիւն:

Օրիորդները ողջունած և անոնց փափուկ ձեռքերը սեղմած պահուն իր երջանկութիւնը անբաձատրելի էր. և եթէ չամչնար, տղու մը նման ուրախութենէն պիտի կայտոէր:

—Ճշմարտապէս շնորհակալ եմ զիս պատուելնուդ համար, օրիորդներ, հաճեցէք նստիլ:

Ու ճարպիկ դարձուածքով մը երկու օրիորդներուն մէջտեղը նստաւ:

Մինչ թատերախաղը կը շարունակուէր, թիւ 37 օթեակին մէջ Քարլօ խիստ մտերմութիւն մը կը ժշակէր գլխաւորաբար Քնարի հետ:

Կը յուսամ թէ դո՛ւ պիտի մնաս և պիտի խորհիս իմ առաջարկիս վրայ, այնպէս չէ՞, անուշի՛կս:

Օրիորդը ընկճուած էր ու պիշ պիշ կը նայէր ծունկին վրայ նետուած չէքին, որուն վրայ իսկապէս իր անունը գրուած էր:

—Կը տեսնե՞ս Օրիորդ, թէ որքան մեծ նուէր մ'է ըրածս: Եկուր մի՛ մերժեր զիս և այս բոպէէն իմ անունս տամ քեզ: Ես հարուստ եմ, կրնամ քու բոլոր իղձերուդ տոկալ

—Պա՛րոն, զիս չի՛ շահաքրքրէր քու հարստութիւնդ: Եթէ դուն ազնիւ զգացումներով օժտուած մարդ մ'ըլլայիր, երբէք չպիտի ուզէիր ինծի նման անմեղ ու թշուառ աղջիկ մը խաբելով ծուղակի մէջ ձդել ու պատիւը բռնաբարել:

—Այդ մտածումէն այլևս պէտք է հրաժարիս:

—Ժամը եօթնի կը մօտենայ, ի՞նչ երեսով գործիս պիտի հետեիմ: Ա՛խ, այս ի՛նչ փորձանք էր իմ գըլխիս պայթեցաւ Աստուած իմ . . . :

Քնար յանկարծ ոտքի ելաւ ու վազեց դէպի սենեակին դուռը, բայց կղպուած ըլլալուն չի կրցաւ զայն բանալ ու ինկաւ դողահար:

Քարլօ շտապեց անոր մօտ, տարաւ անկողին:

Օրիորդին այս նուազումը շփոթեցուց Քարլօն, որ ստիպուեցաւ Օրիորդը փոխադրել բնակարան, ու զայն յանձնել ըարեկամ բժիշկի մը խնամքին, ստանձնելով բոլոր ծախքերը:

Անպատուած Օրիորդը ինկաւ անկողին ու երկար ատեն տառապեցաւ:

Ե

Գէորդ, թէաթրը Նասիօնալի ներկայացման
զիշեր ֆնարի և Լուիզի հետ խօսող արևելքցի
երթասարդը, հետաքրքրուելով ֆնար անունէն, և
մտածելով որ այդ օրիորդը հայ կրնար ըլլալ, ջա-
նաց հետապնդել զայն, բայց շուտով կորսնցուց
անոր հետքը:

Գէորդ խիտ տխրեցաւ

Այս անյաշողութիւնը յուսահատութեան չի
մղեց զինքը:

Ընդհակառակը, անոր հետքը գտնելու փոր-
ձեց բայց իզուր:

Շատ հեղ թատրոն գնաց, չհանդիպաւ մ'չ
մէկին ո՛չ միւսին:

Գէորդ անհանգիստ էր:

Քանի՛ օրերը կ'անցնէին, իր անհանգստու-
թիւնը ա՛յնքան կ'աւելնար:

Սրտին մէջ Սէ՛րը բոյն էր զրեր զէպի
անծանօթ այդ գեղուհին:

Պէտք էր գտնել զայն ամէն գնով:

Օր մը փողոցը ժանէթի հանդիպեցաւ:

Ուզեց տեղեկութիւն մը քաղել, բայց ժա-
ղէթի խուսափողական կցկտուր պատասխաններէն
ո՛չ մէկ արդիւնք ձեռք կրցաւ բերել:

Վե՛րջապէս կ'իրակի օր մը երբ աննպա-
տակ կը դեգերէր ,յանկարծ նշմարեց Լուիզը, որ
ընկերուհիի մը հետ կ'երթար:

Շտապեց անոնց մօտ:

Ուրախութեամբ բարեցին զիրար, ու յե-
տոյ Գէորդ ծիծաղ զէմքով մը հարցուց թէ ի՛նչ
կ'ընէր իր ընկերուհին:

—Ո՞ր ընկերուհիս,

—Օրիորդ ֆնարը, շեշտեց Գէորդ:

—Ա՛հ, այո, խեղճ աղջիկը երկար ատենէ իվեր

հիւանդ ինկած է:

—Ու՞ր կը գտնուի.

—Հիւանդանոցը:

—Կ'ուզեմ այցելել իրեն, կը հաճի՞ք. ինծի հաս-
ցէն տալ.

—Սմենայն սիրով:

Իր զրպանի տետրին մէջ հասցէն գրիւէ
յետոյ օրիորդներէն հրաժեշտ առաւ:

Գէորդ այդօրը խիտ դժուար իրիկուն ըրաւ,

չողին խոոված էր:

Գիշերը կէս քուն կէս արթուն անցուց:

Յաջորդ երկուշաբթի, կէս օրի մօտ, իր քայ-
լերը ուղղեց զէպի հիւանդանոց:

Սիրտը կը տրոփէր արագ արագ:

Կը մտածէր թէ արդեօք ի՛նչ վիճակի մէջ

պիտի տեսնէր ֆնարը: Սրդեօք զինքը պիտի վեր-

յիշէ՞ր թէ ո՛չ:

Վերջապէս հասաւ հիւանդանոց:

Ձինքը առաջնորդեցին մասնաւոր սենեակ մը,
ուր մաքուր յարգարուած մահճակալի մը մէջ թաղ-
ուած կը քնանար հէք Քնար:

Գէորդ մեղմ քայլերով մօտեցաւ անոր սնա-
րին և ապշուածեամբ նայեցաւ անոր դէմքին, որ բո-
լորովին ծիւրած թուեցաւ իրեն:

Յուզումէն սկսաւ դողալ:

Գէորդ չէր ուզէր հաւատալ իր աչքերուն առ-
ջ և պարզուած իրականութեան:

Արցունքն ու յուզումը ջանաց գոսկել, և հի-
ւանդապահուհիներէն կարգ մը տեղեկութիւններ ըս-
տացաւ, որով հէք աղջկան դիտուն եկած փորձանքին
մասին ազօտ գաղափար մը կազմեց:

Երբ կրկին Օրիորդին մօտ եկաւ, տեսաւ որ
ան արթնցեր պիշ պիշ իրեն կը նայէր:

— Անցած ըլլայ Օրիորդս, ըսելով նստաւ անոր
սնարին քով, աթոռին վրայ ու անոր ձեռքերը իր ձեռ-
քերուն մէջ առնելով սկսաւ խօսիլ ու փայփայել:

Երիտասարդը կէս ժամու չափ Քնարի մօտ
մնալէ վերջ, կրկին այցելելու խոստումով բաժնուե-
ցաւ Օրիորդէն:

Հիւանդանոցէն ելլելով մեծ դժուարութեամբ
Լուիզը գտնել յաջողեցաւ:

Տրուած ժամադրութեան համաձայն երեկոյին
միացան լ'Ամիթիէ պարը:

Գէորդի հետաքրքրութիւնը դոհացնելու հա-
մար, մանրամասնօրէն պատմեց Քնարի պատահածը,
անոր Քարլօյի հոգածութիւնը, և այլն:

Այսպէս, Գէորդ ըմբռնեց բոլոր իրողութիւնե-
ն ուրեմն. խեղճ Հայուհին զոհ եղած էր խենէշ
հարուստի մը ստորին կրքին, ու յետոյ իր գարհու-
րանքէն խելացնոր աղջիկը նետուած էր բուժարան:
Քարլօ կը հոգար ծախքը և երբեմն ալ կ'այցելէր անոր:
Գէորդ տուն դարձաւ խիստ յոգնած վիճակի
մէջ և գլուխը սոսկալի կը ցաւէր:

Քաղմոցին վրայ երկարեցաւ ու սկսաւ մտա-
ծել տեսած ու լսածներուն վրայ:

Իրեն այնպէս կը թուէր թէ երազներ էին
այդ բոլորը:

Իր միտքը ժամերով յոգնեցուց ու տանջեց:
Քնարի հանդէպ իր սէրը կարծես աւելի բոր-
բոքած էր այժմ:

Գէորդ վճռած էր տէր կանգնիլ անպաշտպան
ու հիւանդ իր սիրած եարին:

Յաջորդ օրուրնէ սկսեալ Գէորդ ամէն օր կայ-
ցելէր հիւանդին ու երբեմն նուէրներ կուտար զայն
խնամող սէօտերուն:

Քնար հետզհետէ կը ժողուէր ինքզինքը:

Իր հայրենակից Գէորդի պաշտպանութիւնն
ու գորովակից վերաբերումը իրեն ապրելու յոյս ներ-
շնչեր էր:

Օր մ'ալ, երբ դարձեալ հիւանդին այցելելու
գնաց, հոն, Քարլօյի հետ դէմ առ դէմ գտնուեցաւ
զոր անմիջապէս ճանչցաւ:

Քնար շփոթեցաւ, Գէորդ հանդարտեցուց զայն:

Գէորդ վրէժխնդրութեամբ տողորուած էր, և սակայն զսպեց իր կիրքն ու յուզումը :

Երբ Քարլօ մեկնելու վրայ էր, Գէորդ անկէ խնդրեց տեսութիւն մը ունենալ :

Քարլօ առանց սկէ կասկածի իր օթօն ընդունեց երիտասարդը :

Ճամբան Գէորդ հասկցնելով թէ Օրիորդը իր խօսեցեալն է. հետզհետէ դէպքը բացաւ, մեղմօքէն բացատրութիւն ուզեց :

Կեղծ Հոլանտացին իսկոյն ըմբռնեց խնդրոյն ծանրութիւնը : Եւ որպէսզի, ինքզինք չքմեղացնէ, իր կամբով յանձնուիլը յայտնեց :

— Ճշմարտութիւնը խօստովանեցէք, պա՛րոն, գոչեց Գէորդ : — Ճշմարտութիւնը ըսի :

— Դուք կը ստէ՛ք :

— Կը մերժե՛մ այդ ըսողը, պէտք չունիմ չքմեղանքի: Հոս Եւրոպա՛ է, և ամէն ոք ազատ է իր կամքին ու գործին մէջ :

— Պա՛րոն, դո՛ւք պատուոյ և ընկերութեան մասաւրեր մարդ մ'էք, որ խաբելով պղծած էք իմ խօսեցեալս, և յետոյ, ձեր անարդ ոճրին պատճառաւ աւերը տեսնելով խղճահարած ու պաշտպան կանգնած թշուառ ու հիւանդ Օրիորդին : Այս բռնութիւնը Հայ ժողովուրդին թշնամի թուրքին միայն յատուկ է կը կարծէինք, մինչդեռ . . . :

— Վնաս չունի: Գոհ չե՛ս հողածութենէս :

— Գոհ պիտի մնայի և երախտապարտ եթէ իսկապէս մարդասէր ու բարերար ձեռքէ մը ըլլար

— Ի՞նչ ըսել կուզէք ուրեմն :

— Ուրեմն կը մերժեմ ձեր հողածութիւնը : Վ, ըստան եղէք նաև թէ ձեր բոլոր գաղտնիքներուն տեղ, ևակ եմ, ու շուտով արդարութիւնը պիտի գայ ոտնել ձեզ, և հաշիւ պահանջել :

Յուզուած շեշտերով էր որ Գէորդ այս խօսքերը կ'ըսէր. և կարելի էր որ լուրջ բաղխում մը տեղի ունենար, եթէ արդէն Քարլօյի տունը հասած ըլլային և Քարլօ ներքնութիւն ըսելով չի բաժնուէր Քնարի սիրահարէն :

Գէորդի սպառնալիքը շտարումի մատնեց մեր վախկոտ հերոսը, որ կռայելով դիտուն գալիքը, փախչելու պատրաստուեցաւ :

Արդարև օր մըն ալ ա՛ն չուեց դէպի անծանօթ երկիր . . . :

Իսկ Գէորդ, անոր փախուստէն հինգ օր վերջ միայն տեղեակ եղաւ իրողութեան :

Գէորդի վրէժի ծրագիրը չուրը ինկաւ :

Պատերազմը վերջ գտած և խաղաղութիւնը ողջունուած էր Եւրոպայի բոլոր ժողովուրդներէն :

Պօլսոյ դռները ևս բացուած ըլլալով, Գէորդ ուզեց անգամ մը հոն մեկնիլ, փնտռելու համար աքսորեալ իր ծնողքը: Ուստի, ապահով ըլլալով Քարլօյի փախուստէն, գնաց Օրիորդին մօտ, իր սորոշումը յայտնելու, բայց զայն տեսաւ խիտ տկար վիճակի մը մէջ : Ու երբ Քնարի յայտնեց իր մտապրութիւնը, խեղճ ազջիկը գէշ ազդուեցաւ ու սկսաւ աղաչել,

— Գէորգ, չե՞ս տեսներ վիճակս. օրէ օր կը հալիմ: Եթէ դո՛ւն, իբրև գթոյ հրեշտակ մը, սրտագին փարուսով զիս զօրացնել չի փութայիր, մինչև հիմայ արդէն ա՛փ մը հող դարձեր էի: Հիմայ ինչպէս զիս լքել ու հեռանալ կը ցանկաս: Հարցո՛ւր սէօռին, երկու օր է վիճակս լաւ չէ- և հիմայ ա՛լ աւելի պիտի յուսալքուիմ և դուցէ մահս չ՛ուշանայ:

— Հանդարտէ՛, ան՛ոյշ հոգիս. ես ամէն ինչ կարգադրած եմ քու հանգստութեանդ համար: Օրիորդ Մատըլէն ա՛Նլպէոի պաշտպանութեան պիտի յանձնեմ քեզ, և պատուոյս ու կեանքիս վրայ կ'երդնում, որ երբէք չեմ խորհիր քեզ լքել: Շատ շուտով կը դառնամ: Կը յուսամ մինչև գալս արդէն առողջութիւնդ գտած կ'ըլլաս և կ'ամուսնանանք: Դեռ երկու օր հոռ եմ, վաղը Օր. Մատըլէնի հետ կ'ուզանք կը խօսինք:

Քնարի աչքերը լեցուեցան: Խ ղճալի էր ի՞նչ վիճակը: Գէորգ քանիցս իր խօստումը կրկնեց և խնդրեց որ անտեղի երևակայութիւններով իր հոգին չի խռովէ, սակայն հէք աղջիկը, կարծես հեղաւոր սև ուրուականի մը սարսափը կը տեսնէր իր սիրելիին Պօլիս մեկնումին մէջ:

Երկու օր իրարու վրայ Գէորգ և իր Մարսիլիոյ դասընկերուհի օրիորդ Մատըլէն, Քնարի այցելեցին: Քնար, Մատըլէնի զուրգուրանքէն մխիթարութիւն գտնելով հաւանեցաւ որ Գէորգ մեկնի:

Յաջորդ օր, սրտագին ողջագրումներէ յետոյ, Գէորգ մեկնեցաւ Մարսէյլ, դէպի Պօլիս շոգեհաւ առնելու համար:

Չ Ո Ր Ր Ո Ր Դ Մ Ա Ս

ՄԱՐՍԷՅԼԻ Մէջ

Ա.

Գէորգի մեկնելէն վերջ, Մատըլէն, իր բոլոր հոգածութիւնը նուիրեց Քնարի, իբրև հարագատ քոյր, որ հետզհետէ կազդուրուելով քիչ չի տևեց բուժարանէն փոխադրուեցաւ Մատըլէնի սենեակը:

Մատըլէն Գէորգի հետ կը թղթակցէր և օրը օրին անոր կը հազորդէր Քնարի առողջութեան մասին տեղեկութիւններ:

Գէորգ իր ծնողքի մասին քստմնելի տեղեկութիւններ քաղեր էր: Անոնք, բոլորովին ոչնչացուէր էին աքսորի ճամբուն վրայ, ու իր միակ Խոսրովի-զուխտ քոյրը ողջ էր թուրք սպայի մը հարէմին մէջ:

Օր մը, Մատըլէնի նամակին հետ Քնար ևս հետևեալ գրութիւնն ընդունեց:

Սիրելի և քաղցրիկ Քնարս՝

Ալեկո՞ծ սրտով մըն է որ կը գրեմ այսօր քեզ սոյն գիրս: Ամբողջ գերդաստանս կորուսած է ու մի-

այն քոյրն ողջ է մնացեր: պիտի մեկնիմ Գոնիա.
նուիրական պարտքս կատարելու և քոյրս փրկելու
զայն՝ յափշտակող թուրքին ձեռքէն:

Վստահ եղիր անկեղծ սիրոյս վրայ և ազօթէ
որ յաջողիմ գտնել քոյրս և անոր հետ դամ քեզ մօտ:

Մինչև իմ վերադարձս պիտի վայելես Օր,
Մատըլէնի անձնուէր հոգած լթիւնը: Շատ ուրախ եմ
բժշկուած և Մատըլէնի մօտ եկած ըլլալուդ: Յուսով
և համբերութեամբ սպասէ դարձիտ, և փափուկ մատ-
ներովդ ինծի նամացներ գլխէ, երբ նոր հասցէս տամ:

Առ այժմ մնաս բարով, անուշիկ հոգիս:

Զքեզ պաշտող սիրահարդ

Գէորտ

Այս երկտողէն շատ վրդովեցաւ Քնար, որով-
հետև: կը կասկածէր թէ, Մատըլէն իր յղութիւնը
յայտնած է Գէորդին, և ա՛ն դիտմամբ պիտի չգար:

Որքան որ անկեղծ տեսած էր Մատըլէնը, և
սակայն, զէջ մտածումներ իր միտքը կը խանգարէին
ու սիրտը կը հատնէր. ուստի, իր վախը Մատըլէնի
յայտնեց:

Ինչպէս միշտ, այս անգամ ևս Քնար սփո-
փանք լսեց անկէ:

Վերջապէս Քնար հիւանդանոցին մէջ ծնաւ
գեղեցիկ մանչ մը, ու զայն իբրև ապօրինի զաւակ
պետութեան թողուց, ապա Մատըլէնի խորհուրդով
և յանձնարարութեամբ ճամբայ ինկաւ դէպի Մարսէլ՝
ինչպէս որ տեղանք գրքիս նախէջերուն մէջ:

Բ

Երբ քնար Պուլըվար կարիպարտի իր սեն-
եակը քաշուեցաւ, մահճակալին վրայ փռուած և իր
զլուխը երկու ձեռքերուն մէջ առած խոր թախիծով
մը սկսաւ վերլիշել տասը տարիէ իվեր իր գլխէն ան-
ցածները, Բոլորովին կը յուսահատէր երբ, կը մտա-
ծէր թէ իր ծաղիկ հասակին մէջ, խէնէշի մը վաւա-
շտ համբոյրներէն դալկահար և թօշնելու դատա
պարտուած վարդ մըն էր այլևս: Մահու չափ կ'ատէր
Քարլօն, սակայն երբէք չէր կրնար մոռնալ իր ար-
զանդէն ծնած զաւակը, որուն համար իր մայրական
սիրտը կը տրոփէր միշտ, բայց ստիպուած էր հրա-
ժարիլ անկէ ու իր սրտին ու հոգիին ալքերուն մէջ
տոր Գէորդին սէրն ու բացակայութիւնը իր մեծագոյն
տառապանքը կը կազմէր այժմ:

Քնար կատարելապէս օգտուած էր Մատըլէնի
խորհուրդներէն և վստահ էր անոր գաղտնապահու-
թեան վրայ: ուլ համոզուած էր նոյնպէս թէ տիկին
ժօզէֆէն ա պիտի վայելէր միևնոյն բարեացակամու-
թիւնն ու անկեղծութիւնը:

Այսու ամենայնիւ ծանր կասկած մը բոյն էր
դրաւ իր սրտին մէջ և օրէ օր Գէորդի սէրէն կը հալէր:

Տիկին ժօզէֆ քիչ օրուան մէջ Քնարի համար
գործ մը գտնել յաջողեցաւ: Օրիորդը ամիս մը հազիւ
սկսած էր գործի, երբ հետեւեալ նամակն առաւ Քարլօյէն

Սիրելի Օրիորդ

Իմացայ դառն վիճակդ և խիստ ցաւեցայ :
 Գիտցի՛ր որ զաւակդ իմ պաշտպանութեանս
 տակ կը գտնուի ու հանգիստ եղիր :
 Ներփակ կը ոտանաս հազար Փրանք՝ սնունդի
 ու պէտքերուդ համար :

Հոգածուդ
 Քարլօ

Անակնկալօրէն ստացուած այս գրութիւնն ու
 դրամը մեծ զարմանք պատճառեց Քնարի: Ըսել է որ
 Քարլօ զինքը կը հետապնդէր և տեղեակ է իր բոլոր
 կեանքի: Միևնոյն ատեն, իր զաւկին ալ տէր կանգ-
 նելո՞ր աղատեր է զայն ., անծանօթ ծնունդ « ներու-
 շարքէն: Ո՛հ, որչա՛փ երջանիկ եղած պիտի ըլլար
 հիմայ, եթէ այդ հարուստին կինը ըլլալ չի մերժեր :
 Ի՛նչ պիտի ըլլար ս պասողական այս կացութեան
 վախճանը . . . : Արդեօք Գէորդ պիտի վերադառնա՞ր
 և փրկոր զինքը իր անստոյգ վիճակէն, թէ չէ իր կա-
 ցութիւնը աւելի պիտի վատթարանար :

Բայց ո՛չ, Գէորդ մէրտ երիտասարդ մըն էր
 և չ պիտի լքէր զինքը: Առանց անոր, կեանքը իրեն
 համար արժէք մը չ պիտի ունենար արդէն . . . :

Սակայն ի՛նչ պիտի ընէր Գէորդ, եթէ լսեր
 թէ Քարլօ տակաւին ինձմով կը շահագրգռուի նոյնիսկ
 նիւթապէս կ'օժանդակէ իրեն:

Մէկու մը չէր կրնար պարզել իր վիճակը և
 կարծիք հարցնել: Սրտակից մը չունէր խեղճ աղջիկը

Ան կը շարունակէր իր գործը, սպասելով իր
 սիրելիի սրտաքայց նամակներուն: Թէև օր օրի և ան-
 նշմարելի կերպով ծիւրումը սկսած էր յառաջանալ
 արդէն քայքայուած իր մարմնօջն մէջ :

Երեք ամիս էր անցեր Գէորդի մեկնումէն ի-
 վեր և տակաւին ոչ մէկ նոր լուր չէր ստացեր անկէ:

Մատըլէն ալ կը լռէր, և այս լուռութիւնը կը
 խոռովէր տարաբաղդ հայուհիին հոգին:

Իր անդիմադրելի սիրոյն և հատնումներուն
 արդիւնքը եղաւ որ Քնար կրկին անգամ անկողին ին-
 կաւ, և այս անգամ անյոյս վիճակի մէջ :

Տիկին ժողէֆ զայն փոխադրեց հիւանդանոց :
 Չազրելի հիւժախտը իր մահացու սև թաթը
 դրած էր հէք Քնարի սրտին վրայ ու իր աւերիչ դերը
 արագօրէն լրացնելու վրայ էր արդէն:

Քարլօ իմանալով իր գոհին խղճալի ու ան-
 մխիթար վիճակը, իր խղճի խայթէն մտրակուած՝
 Պրիւքսէլէն Մարսէլլ փութացած էր կարելին ընելու
 համար. սակայն անօգուտ էր այլևս ամէն դարման:

Մատըլէն ալ եկած էր Մարսէլլ ու ամէն օր
 կ'այցելէր հիւանդին ընդունայն ճգնելով թեթեցնել
 անոր ցաւերը: Քնար Մատըլէնէն տեղեկութիւն կ'ու-
 գէր Գէորդի մասին, զոր այնքան կը սիրէր, և որ
 հակառակ իր խոստումին դեռ չէր վերադարձած:

Քարլօ ևս տեսնելով Քնարի անյոյս վիճակը,
 անոր վերջին մխիթարութիւն մը պարզեցնելու համար-
 Փարիզէն ստնտուին հետ Մարսէլլ բերաւ անոր զաւա-
 կը, ու մտազրեց քանի մը օրէն զայն մօրը տանիլ:

Գ

Իր քոյրը թուրք հարէմէն փրկելու յոյսով, չէորդ ստիպուեցաւ մեկնիլ Անատոլուի խորերը, դէպի Պօս, Նիյտէ ու այլ թրքաբնակ քաղաքներ:

Գէմալականութիւնը սկսած էր խմորուիլ: Գէորդ իր խուզարկութեան ընթացքին բաղխեցաւ թուրք իշխանութեանց չկամութեան ու արգելքին: Մէկ քանի անդամ ձերբակալուեցաւ իբրև թշնամի լրտես, ոակայն կրցաւ խօսք հասկցնել ու օձիքը ազատել:

Թուրքերու գազանայրն բարբարոսութիւններու պատմութիւնները լսելով իր ազգային զգացումներէն զբոսուած, Գէորդ շարունակեց խոսքով իրողութիւնը քոյրը աւելի ոգևորութեամբ փնտռել:

Սակայն իր բոլոր փնտտումները ապարդիւն մնացին: Այս անյաջողութենէն ընկճուած, տեսնելով նաև որ իր կեանքն ալ վտանքի պիտի ենթարկուի, Գէորդ Կիլիկիա անցաւ. որ Փրանսական զրաման ներքև կը գտնուէր և Հայկական Լէզէոնը տէրն էր դարձեր ՅԱՆԿԱԼԻ ՀԱՅԱՇԽԱՐՀԻՆ:

Գէորդ օրոշեց անցնիլ Փրանսա, իր սիրելի հոգեհատոր Քնարը առնել, ու դառնալ կրկին Կիլիկիա, հոն կազմելու համար իր ընտանեկան շիրմիկ բոյնը:

Բարբախտն սրտով ու անկեղծ հաւատքով մը տողորուած, իր բաժանումէն ութն ամիս վերջ, Գէորդ ճամբայ կիյնար դէպի Փարիզ, առանց զիտնալու թէ ինչեր պատահած էին խեղճ Քնարի գլխուն, այդ ժամանակաշրջանին մէջ:

Դ

Տիկին Մարկրէթ, իր որդեգիր Քնարին խեղճ ու յուսահատ վիճակը լսելով, և ափսոսալով որ ինք էր բուն պատճառը անոր այդ ահաւոր կացութեան, վրդովուած ու խղճահար, իր շունչը Մարսէլ առաւ:

Խելքին պիտի գար, երբ իր գաւակը մահուան ճիրանին մէջ. մահուակի մը չափ փոքրցած տեսաւ: Գլուխը ծեծելով յորդ արտասուք կը թափէր: Ու՛ր էր այն աղուոր ու նազելի աղջիկը, Մամի մը պէս հալեր էր ան: Անոր անուշիկ դէմքին տեղ ցցուած էր ուր կորներ միայն մնացեր էին: Աչքերը խոռոչներու մէջ թաղուած իւղահատ կանթեղի մը շիջելու մօտ եղող լոյսին նման բիբերէն կաթկթող մարած ցուքերը հազիւ նշմարելի դարձած էիզ, այլևս:

Քնար, անշարժ քամուած էր անկողնին մէջ: Հարուածուած հոգին, խաչուած ու Գէորդով սիրահալ իր մարմինէն յաւէտ բաժնուելու կը պատրաստուէր: Անոր սնարին մօտ հաւաքուած էին մայրը, օր. Մատլէն. տիկին Ժօզէֆ ու քանի մը ընկերուհիներ: Հոն էջ և Գարլօ, որ խղճահար, իր արտառուալից աչքերը չէր հեռացնէր, ու կը դատապարտէր ինքզինքը, այնքան անմեղ և պատուախնդիր այս կոյսին պատիւը աղարտել յանդգնելով, հազիւ բացուած անուշարոյր վարդի կոկոնի մը վաղահաս թառամումին պատճառ դարձած իլլալուն համար:

Քնար կապրէր իր վերջին վայրկեանները: Յանկամծ, ան, իր աչքերը ուղղեց դէպի դուռը:



կարծես նախազգացում մը զինքը մղած էր ասոր :

Արդարև դուռը արցունեցաւ և սեմին վրայ երևեցաւ Քարլոյի ստնտուն՝ մանկիկը զիրկը :

Քնար կարծես հասկցաւ թէ իր հոգեհատորն էր ան : Իր աչքերուն մէջ կենդանու թևան լոյս մը շողաց, ջանաց վերցնել իր ձեռքերը, և պաղատազին նա յուածքով մը հասկցուց որ մանկիկը իրեն բերեն :

Քարլո անմիջտպէս ցատկեց տեղէն ու մանկիկը ստնտուէն առնելով տարաւ յանձնել զայն իր մօր

Քնար իր անգօր թևերով զրկեց զաւակը, ու, սեղմելով զայն իր չորցած կուրծքին իրայ, համբուրեց իր դալկահար շրթներով, ու անլսելի մեղմութեամբ մը — վախ անուշիկ զաւակս — մըթմըթաց . . . :

Սրտածմլիկ էր պարզուած տեսարանը :

Բոլորն ալ յուզուած կ'արտասուէին :

Քարլո ալ չգիմացաւ, թեթե մը ծոցաւ Քնարի մարմնոյն վրայ, ու հեկեղալով աղերսեց,

— Ներէ՛ ինձի, անուշիկ Օրիորդս, . . . : Հարաչար կը զղջամ գործած յանձանքիս վրալ : Ես սատկելիք արարած մըն եմ, ներէ՛ ներէ՛ ինձի ազնիւ հոգիս . . . :

Երբ այս սրտածմլիկ տեսարանը տեղի կունենար, Փարիզ Մարտէլլի մէջ երկար փնտոտուէն հեասպան՝ յանկարծ ներս մտաւ Գէորգ և ապշահախ մնաց . . . :

Քնար մեռած էր՝ մանկիկը կուրծքին վրայ :

Օրիորդին մարմինը կը հանդէի Սէն Բիէռի հեռաւոր մէկ անկիւնը, անյայտ շիրմի մը մէջ :

30

408



ՄԵՐ ՍԵՓՍԿՍԷ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ



- 1. — Խոհանոցին Գիրքը, — սպասած — Գին 3 Ֆրանք
- 2. — Հայ ժողովրդ. Սիրային Երգեր „ 3 „
- 3. — Մօրը Անէճքը վիպակ „ 2 50 „
- 4. — Մահացու Համբոյրը վիպակ „ 2 „
- 5. — Գիականերուն Մէջէն, սարսուղակ-
ցիկ էջ մը պատերազմի յուշերէն. „ 2 „
- 6. — Անձնուէր Յեղափոխականը, վի-
պակ ազգ. յեղափոխ. կեանքէ, „ 3 „
- 7. — ՕՐԻՈՐԴԸ, սիր. վիպակ Ֆրանսա-
հայ կեանքէ, „ 3 „

LÉVON B
LIBRAIRE
Rue des
MARI

Գիմել ուղղակի մեր հասցէին՝

ԼԵՒՈՆ ՃԷՐԱՀԵԱՆ, Գրատուն « ՀՈՐԻՉՈՆ », 27 Բիւ տէ Տօմինիքէն, Մարտէն, — ՖՐԱՆՍԱ



Գին 4 Ֆր. Ամերիկա 25 Սէնթ

Մօտ օրէն լոյս կը տեսնէ՝

ՍԻՐԱՅԻՆ ՆԱՄԱԿԱՆԻ, Կամ ՈՒՂԵՑՈՅՑ ՍԻՐԱՅԻՆ
ԹՂԹԱԿՑՈՒԹԵԱՆՑ

2013

12857

